

“ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐԵԱՅ,”

ՀԱՅԵՐԻՏԱԿԱՆ ՌԻՍՈՒՄՆԱԹԵՐԻՔ

ԽԹ. ՏԱՐԻ — 1935

Կը խմբագրուի եւ կը հրատարակուի

ՄԻԹՈՐԵԱՆ ՄԻՆԵՐՆՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԱՆԻ Ի ՎԻԵՆԱ
աշխատակցութեամբ ազգային եւ օտար Բանասէրներու:



Որպէս զի աւելի մատչելի դառնայ Ուսումնասիրութեան օտարալեզու արեւելագէտներուն, յամբարձրութիւնս շարունակաբար պիտի ներկայացնէ նաեւ կարեւոր քանասիրական յօդուածներուն համառոտ մէկ ամփոփումը, մեջազգային որ եւ է լեզուաւ:



Բաժանորդագրին է առեւ նրկրի
համար՝ 1 ֆրանկ ստերլինգ, կամ յիկ:

Մեր հասցէն՝

REDACTION DE LA REVUE “HANDES AMSORYA,”
VIENNE (Autriche), VII., Mechitharistengasse 4.

Unsere Adresse:

“HANDES AMSORYA,”


MONATSSCHRIFT FÜR ARMENISCHE PHILOLOGIE

XLIX. JAHRGANG — 1935


Herausgegeben und redigiert von der

MECHITHARISTEN - KONGREGATION IN WIEN

unter Mitwirkung zahlreicher Armenisten.



Um unseren nichtarmenischen P. T. Abonnenten die Benützung unserer Zeitschrift zu erleichtern, werden wir fortlaufend von den wichtigen philologischen Abhandlungen ein kurzes Resumé in einer europäischen Sprache geben.



Preis dieses Jahrganges £ 1.—.

ՅՈՒՅԱԿ ԳՐՈՅ ՄԻՔԻՔԱՒԻԿԱՆ ՏՊԱՐԱԿԻ ԲՔՔԵՍ ԵՐ ԳԼԵՆԵԱ 1776—1934

Յուղակիս մէջ նշանակուած գիւնդը գործցելուական ֆրանկով են:

- 109. Կիլիկիեան Բարկէն (Կարողիկոս), Եղեշէ, քննական ուսումնասիրութիւն: 1909, 8^o, էջ ԻԸ + 461: (Ազգ. Մատ. 57:) Ձր. 7.—
- 110. — — Խալաբ հայ մատենագրութեան մէջ: Ա. Գրիգոր Տաթևացոյ ընդդէմ Տաճկաց: Բ. Ի Բաշունէ քաղածու: 4 նկարով: 1930, 8^o, էջ 240: (Ազգ. Մատ. 123:) Ձր. 3.—
- 111. — — Ծովք, Ծովք — Տըւք եւ Հոմ-Կըյ. պատմական եւ տեղեկագրական ուսումնասիրութիւն, 1 աշխարհացոյցով: 1904, 8^o, էջ Ը + 124: (Ազգ. Մատ. 45:) Ձր. 2.—
- 112. — — Կոլոտ Յովհաննէս Պատրիարք. պատմագրական եւ բանասիրական ուսումնասիրութիւն: 1904, 8^o, էջ ԺԴ + 227: (Ազգ. Մատ. 46:) Ձր. 3-50
- 113. Կիւմն Փր. եւ Ելգ., Ուղեւորութիւն հնարասական հետազոտութեան ի Պոնտոս եւ ի Փոքր-Հայս. տե՛ս Տաշեան Հ. Յ., Պոնտական...:
- 114. Կիրքի Երուսաղեմայ հայրապետի Կոչումն Ընծայութեան: 1832, 8^o, էջ Զ + 428: Ձր. 3.—
- 115. Կոզեան Հ. Ս., Կամարականները, «Տեարք Ծիրակայ եւ Արշարունեաց». պատմական ուսումնասիրութիւն: 1926, 8^o, էջ 176: (Ազգ. Մատ. 110:) Ձր. 2.—
- 116. — — Մակարայեցոյ Բ. Գրքին հայերէն թարգմանութիւնը: 1923, 8^o, էջ Է + 207: (Ազգ. Մատ. 99:) Ձր. 3.—
- 117. — — Յովհաննէս Թումանեան 1869—1923. բանասիրութիւն: 1 պատկերով: 1923, 8^o, էջ 16: Ձր. —50
- 118. Կոհլեր Յ. (J. Kohler), Իրաւունք Հայոց տե՛ս Գալիւսիայեան Հ. Գ., Ուսումնասիրութիւնք:
- 119. Կոնիքի Փր. Կ., Բնութիւնք Գրոց Դաւթի Անյաղթի կամ թարգմանութեանց Արխատոէլի: Թրգմ. Հ. Յ. Տաշեան: Յաւելուած՝ «Արխատոէլի Յաղաղս Աստուծոյ»: 1893, 8^o, էջ Է + 92: (Ազգ. Մատ. 10:) Ձր. 1-50
- 120. Հախեան Հ. Մ., Հին աւանդական հէքաթները Խոտորըրոյ: 1907, 8^o, էջ 88: Ձր. 2.—
- 121. Հախարեան Հ. Հ., Հայք Արարայեցոյ իշխանութեան տակ: Ժամանակագրական խնդիրներ Սերէսէն: 1911, 8^o (մեծ), էջ 3: (Արտատպ. «Յուշարձան»): Ձր. —50

151. Յովնանեան Հ. Ղ., Միջնադարեան ազգային տա-
ղաչափութիւնն ուսմական: Կից՝ Հ. Ն. Ակինեան,
Յովնանեան Նաղաշ եւ Նաղաշ Յովնանեաներ:
1911, 8^o, էջ Ը + 117: (Ազգ. Մատ. 65:) Յր. 1-50
152. — — Միջնադարեան Մանուկ Պէյ: 1852: 8^o, էջ 91:
1 պատկերով: Յր. 1.—
153. Յովնանեան Հ. Պ., Մարդկային լեզուին սկզբան,
հանգամանաց, միութեան ու բաժանման եւ ազ-
գային լեզուաց վրայ քննական տեսութիւն մը:
1857, 8^o, էջ 138: Յր. 1.—
154. Յովնանեան Հ. Պ., գրական ժողովածոյ առթիւ 100ա-
մեայ յորեւիտի հաստատման Միւթարեան Միա-
բանութեան ի վիճակ (1811—1911) եւ 25ամեայ
տարեշրջանի «Հանդէս Ամսօրեայ» ուսումնա-
թերթի (1887—1911)՝ հրատարակուած Միւթ-
արեանութեան, մասնակցութեամբ «Հանդէս»ի
աշխատակիցներու եւ հայազէտ բանասէրներու.
67 պատկերով բնագրի մէջ եւ 3 տախտակով:
1911, 8^o (մեծ.), էջ ԺԶ + 435: Յր. 40.—
Կը բովանդակէ հետեւեալ նիւթերը.
Ա. Ակինեան Հ. Ն., Ակնարկ մը վիճակական
Միւթարեան Միաբանութեան հարիւրամեայ
գործունէութեան վրայ: Տես եւ առանձին՝
Ակինեան Հ. Ն., Ակնարկ մը:
Բ. 1. Գալէմֆեարեան Հ. Գր., Ազգայնագիտութիւնը
կրկնազէր բնադիրը:
2. Նորայր Ն. Բիւզանդացի, Քննութիւն Մալ-
թասեան հրատարակութեանց Ազգայնագի-
տութիւն եւ Ղ. Փարսեցոյ:
3. Weber Prof. Dr. S., Über die Ver-
suche, den Verfasser der Invektiven gegen
die Armenier: Migne, Patrologia graeca
132, S. 1144 ff., zu bestimmen.
4. Խալապեանց Պրոֆ. Գր., Յովակիմ Շոէ-
զերի թղթերէց:
5. Peeters P., La passion arménienne
de S. Serge le Stratélat.
6. Conybeare F. C., The age of the old
armenian version of Irenaeus.
7. Մարտո Յր., Վեշտասան ասացուածք
Եփրեմի վասն Նիկոմիդիոյ քաղաքի:
8. Meillet A., Remarques sur les l de
l'arménien classique.
9. Lüdtke Dr. W., Zum armenischen
und lateinischen Physiologus.
10. Մալխասեան Ս., Մի առեղծուած Նարեկի
մէջ:
11. Seidel Dr. med. E., Ein neues Exem-
plar des alten Agt'ark' und Allgemeines
zu seinem medizinischen Abschnitte.
12. Տէր-Պողոսեան Գր., Նարեկի Հայոց հոգե-
պաշտութեան շրջանից:
13. Համբարեան Հ. Հ., Հայք Արարացոյ իւ-
րանութեան տակ:
14. Tournebize Fr., Schah Abbas I.,
roi de Perse et l'émigration forcée des
Arméniens de l'Ararat.
15. Lehmann-Haupt Prof. C. F., Die
chaldische Keilinschrift von Kaissaran.
16. Մէնդիլեան Հ. Գ., Արդի հայերէնի ան-
ցեալը, ներկան եւ ապագան:
17. Zanolli Prof. A., Qualche osser-
vazione sulla formazione del plurale
nell'antico armeno.
18. Գաբրիէլեան Գլ. Ս., Հայերէն լեզուն դե-
ղադիտական տեսակէտով:
19. Pedersen Prof. Dr. H., Armen-
«կորիւն».
20. Անտեան Հր., Անյօդ բառեր:
21. Marquart Prof. Dr. J., Armenische
Streifen: I. Historische Data zur Chro-
nologie der Vokalgesetze. II. Zur Liste
der Provinzen von Xorasan.
22. Թորգոմեան Գլ. Վ., Ստեփանոս բօթիկ
Շէհրիմանեան:
23. Վարդանեան Հ. Ա., «Ուհի» մասնիկը դա-
սական հայերէնի մէջ:
24. Kraelitz-Greifendorst Dr. Fr. v.,
Ein Brief an den armenischen Hofkaplan
Wardapet Nerses in Wien aus dem Jahre
1697.
25. Մախուրեան Մ. Վ., Չէյթուի բարբառի
ձայնական դրութիւնը:
26. Բաղդուպանեան Պրոֆ. Ղ., Հայերէն
«խմանամ»:
27. Գալանեան Յ., Հայերէն փոխառեալ բա-
ռեր թրքերէնի մէջ:
28. Jensen Prof. Dr. P., Hittitisch-ar-
menisches.
29. Ակինեան Հ. Ն., Յովհաննէս կաթողիկոս
Օմնեցոյ նորագիտ դրուածք մը Բանին
մարմնաւորութեան վրայ:
30. Strzygowski Prof. Dr. J., Ein
zweites Etschmiadzin-Evangeliar.
31. Բասմաչեան Կ. Յ., Չարբարիս սարկաւազի
«Կոնդակը»:
32. Bittner Prof. Dr. M., Einige Ku-
riosa aus dem armenischen Dialekte der
Walachei und der Moldau.
33. Կիւլեւերեան Բ. Եղ., Դիտողութիւն մը
հին հայերէն թարգմանութեանց մասին:
34. Ֆէրիարեան Հ. Պ., Մարիոսի Աւետարանի
ԺԶ. 9—20 համարները Հայոց քով:
35. Սրապեան Հ. Ի., Հայք ի Սարատուրազար:
36. Lidéen Prof. Dr. E., Ein Beitrag
zur armenischen Lautgeschichte.
37. Ադոնց Ն., Տորք ասուած հին Հայոց:
38. Գալիք-Բէկ Միլիֆ Ս., Հայերէնի կեղ-
տիկ բարբառներու հետ առնչութիւնը:
39. Karst Prof. Dr. J., Zur ethnischen
Stellung der Armenier.
40. Մատիկեան Հ. Ա., Սարարա՞դ թէ Արա-
րատ:
155. Ներսէս Լամբրոնացի, Ներբողեան ի պատիւ Ս.
Հովնան: 1839: Ս պ ա ո ս ծ :
156. Նորայր Ն. Բիւզանդացի, Քննութիւն Մալթասեան
հրատարակութեանց Ազգայնագիտութիւն եւ Ղ. Փար-
սեցոյ: 1911, 8^o մեծ., էջ 14: (Արատայ. Յու-
շարժանէ:) Յր. 2.—
157. — — Քննադատութիւն Հայրուսակի: 1925, 8^o,
էջ ԻԴ + 215: (Ազգ. Մատ. 109:) Յր. 3-50